



ԴԱՄ ՄԵ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ՄԻԱՍ ԲԵՐԿՈՎԻՉԻՆ

ՀԱՏՈՐ Ա.

1850-1920

ԱՄԻԿԱՆ ՏԵՅ ԿՐԵԱ

Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ — 1977, ՊՈՍՏԵ

ՄՈՒՐԱՅԱՆ,—ԳՐԻԳՈՐ ՏԵՂ ՅՈՎԱՆՆԻՍԵՍՆ (1854—1908)

1860—1870ական քուտկաններուն, մանաւանդ «Մշակ»ի երեսումէն ետք, պահպանողականներու եւ ազատական համոգումներու տէր մեր մտաւորականութեան միջեւ կը շեշտուի պայքար մը, որ ծանօթէ Մշակական—Նորդարական ահաւնով : Այդ պայքարի երկու հակընդդեմ ամրացներն էին «Մշակ» եւ «Նոր Դար» :

Ինչպէս ընդգծեցինք, «Մշակ»ի եւ անոր խմբագրին նուիրուած

մեր էջերուն մէջ, Արծրունի կծու քառերով կը մեղադրէր պահպանողականները՝ կաթոլիկ եւ բողոքական Հայերու հանդէպ անոնց մոլուանդ վերաբերումին համար, մինչ «Մեղու»ի եւ «Նոր Դար»ի նման պահպանողական օրգաններ կը յայտարարէին՝ թէ «յարտախոյ Հայաստանեայց Առաքելական լուսաւորչական եկեղեցւոյ չի՛ փրկութիւն եւ չի՛ հայութիւն»։ Ո՛վ որ լուսաւորչական չէր՝ հայ չէր։ Այդ օրերու մարդոց համար, աւելի ժամ կիրք մըն էր այս կոփւը։ Գրշապայֆար՝ որուն անդրադարձումը կը տեսնենք նոյնիսկ մեր գրականութեան մէջ։

Պայֆարի այս նակատներուն վրայ է որ կը յայտնուի Մուրացան, «Մեղու Հայաստան»ի եւ «Նոր Դար»ականներու կողմին։ Ազգայնամոլութիւնը զինե տարաւ վիպագրութեան նամբով պայֆարի մը փորձին, որ ուղիգ չէր համեմատեր իր գրագէտի արժանիքներուն կամ կարելիութեանց հետ։ Եթէ «Գէորգ Մարգաբետունի»ն կ'արդարացնէ իր փառքը մեր ժողովուրդի լայն խաւերուն մէջ՝ «Հայ բողոքականի ընտանիքը» կամ «Իմ կաթոլիկ հարսնցուն» բընագրոսիկ։ նիզով հատորի

բերուած, նոյնիսկ ծիծագելի գործեր կը մնան։ Վերջին երկու հատորներու բովանդակութիւնը կը ձգտի «Մեղու»ի կողմէ բողոքականներու եւ կաթոլիկներու հանդէպ շգթայազերծուած պայֆարը իւրացընել, ու զայն իմ դարձնել վիպական կառուցումներու։ — Գրքին հերոսը՝ ոսկերիչ Գրիգոր («Հայ բողոքականի ընտանիքը») երջանիկ է ընտանեկան կեանքի մէջ, որքան ատեն որ... լուսաւորչական է։ Ապերջանկութիւնը կը սկսի ա՛յն օրէն, երբ բողոքական ժարողիչի մը ազդեցութեամբ կը դառնայ «Եղբայր» (բողոքական) ու կը սկսի... խոշտանեգել կիմը, տունէն արտաքսել աղջիկը։ Ոզբերգութիւնը իր լրումին կը հասնի, երբ երկար տառապանիք եւ պատկերագարդ խայտառակութիւններէ ետք՝ կիմն ու զաւակներն ալ կը մեռնին...»

Նոյն ձգտումը կայ նաեւ «Իմ կաթոլիկ հարսնացուն» եւ «Անդրէաս երէց» անուն վիպակներուն մէջ։ Կրօնամոլութիւնը կոյր կը պահէ Մուրացանը՝ իր այլապէս դրական կարելիութեանց հանդէպ։ Աւելի ուշ, 1880թական բուականներէն ետք է, որ պիտի ուզէ իր արժանիքները նպաստ մը դարձնել մեր գրականութեան։



Ծնած է Շուշիի մէջ : Տասներկու տարեկան էր, երբ կը մեռնի հայրը : Շուշիի քեմական վարժարանի աշակերտ, 1873ին կը լրացնէ միջնակարգ կրթութիւնը եւ տարի մը կը ենտելի ֆրանսերէնի դասընթացքներու : Երկու տարի կը պաշտօնավարէ Շուշիի մէջ, իրքեւ ուսուցիչ հայ լեզուի եւ պատմութեան : 1877ին կը շրջի Միւնեաց եւ Արցախու աւերակները եւ կ'ուսումնասիրէ բալոր յիշատակները : Այս պատոյտէն ետք է, որ Շուշիի մէջ կը գրէ իր առաջին գործը, — «Հաստի Զալալեան ազգի համառօտ տռհմագրութիւնը» («Փորձ»ի 1880ի թիւերուն մէջ) :

1878ին կ'անցնի Թիֆլիզ : Կը լքէ ուսուցչութիւնը եւ հաշուտպահի պաշտօն կը ստանձնէ առեւտրական տան մը մէջ : Մինչեւ մտհ կը մնայ այս պաշտօնին գլուխ : Իր ինքնակենուագրութեան մէջ ցաւով կը յայտնէ՝ թէ «Չատ քիչ ազտու պահ ունեցած է», նուիրուելու համար գրականութեան : Այսուհանդերձ, Մուրացան քիչ գործ ճգած չէ :

Թիֆլիզի մէջ երատարակած իր առաջին գործը, «Բուզան», պատմական ողբերգութիւն մըն է : Մուզան՝ անունն է հերոսուիիին, որ յանձնառու կ'ըլլայ կինը դառնալ Թաթար խանին, երբ այս վերջինը կը սպառնայ գրաւել իր հայրենիքը : Մուրացան ուզած է, անշուշտ, հայրենասուիրութեան զգացումի սաստկութիւն մը բացայայտել այս ձեւով : Սակայն, այդ օրերուն, բուն քննադատութիւններու տեղի տուաւ գրքին այս մտար, այն առարկութեամբ՝ որ հայրենասուիրութիւնը անարժէք կը դառնայ, երբ կին մը յօժարութիւն կը յայտնէ իր պատիւը ուստիկոխ ընելու : Մուրացան հարկադրաբար փափռխութեան ենթարկած է գործին այս մտար, Մուզանը մղելով . . . անձնապանութեան : Արդարեւ, սրբագրուած ձեւին մէջ, Մուզան ինչզինք կը բունուարէ նիշդ ա'յն վայրկեանին՝ երբ պիտի յանձնուէր թաթար իշխանին . . .

«Հայ բռնքականի ընտանիքը», «Իմ կաթողիկ հարսնացուն» եւ «Անդրէաս երեց» գործերէն անկախ, — որոնց քնայքը պարզեցինք քիչ անդին — , Մուրացան ունի, ժամանակագրական կարգով, ենտեւալ վէճերն ու վիտակները . «Հասարակաց որդեգիրը» (1884), «Ի՞նչ լայեղ է» (1886), «Անպատճառ իշխանութիւն» (1886), «Խորհրդաւոր միանձնուիին» (1889), «Հուսուարութեան կենդրանը» (1892—1893), «Գէորգ Մարգարետունի» (իր գլուխ գործոցը, «Արձագանգ»ի մէջ՝ 1896), «Նոյի տգուաւը» (1899), «Առաքեալը» (1902), որոնց մէկ մտար ցանուցիր կը մնայ քերքերու մէջ :

Դիւղ եւ ժողովուրդ՝ կը կազմեն իր գլխաւոր մտահագութիւնը : Որեւէ շահագրգութիւն չունի քաղաքներու հանդէպ : — «Ամէն մը գործ ստեղծելու ժամանակ, — կը գրէ Մուրացան — , իմ աչքի առջեւ եմ ունեցել եայ ժամանակը, նրա անցեալը, նրա պատմութիւնը, նրա տխուր ներկան : Լա՞ւ եմ արել թէ վատ՝ նրա համար եմ գրել . նրան եմ կամեցել իմ միտքերն ու զգացումները հաղորդել» : Կը հաւատայ թէ «ազգի կենդանութիւն տառաջը գիւղացին է» : Նա'յն համոգումով ալ

գրած է իր երեք յայտնի գործերը . — «Խորհրդաւոր միանձնուիկն», «Նոյի ագռաւը» եւ «Առաջեալը» :

«Խորհրդաւոր միանձնուիկն»ի եերոսուիկն՝ Աննա, կին մըն է որ կը զամէ իր սէրը, գիւղ մեկնելու եւ ծառայելու համար իր ժողովուրդի կրթութեան գործին : Մուրացան կը ճգտի պարզել՝ թէ ամէն աշխատանիք գիւղէն պէտք է սկսի, ու կինը կարեւոր գեր ունի այս ուղղութեամբ : Այնքան անվերապահ անձնուիրումով կը գործէ այդ կինը, որ Մուրացանի գիւղը խակալական ստեղծում մը նկատուած է :

Գիւղերու մէջ կրթութիւնը արմատացնելու մտասեւեռումը՝ ծրնունդ տուած է նաեւ միւս գործին, «Նոյի ագռաւը» վէպին, որ պատմութիւնն է գիւղի գաւակ սակայն գիւղէն եեռացած երիտասարդի մը, — Վանիին : Վեդունց Սարգիս՝ Վանիի հայրը՝ ամէն գոհողութիւն յանձն առած է, որպէս զի գաւակ կրթէ, զայն պատրաստէ իբրեւ «մարդ» : Եւ Վանի իրաւագիտութիւնն է ուսած . մեացած է Թիֆլիզ : Չուզեր գիւղ վերադառնալ : Ցաւը խորունկ է հօր համար, որ իր գաւակը կը նմանցնէ դիակներու վրայ շրջող ագռաւներու . . .

«Առաջեալ»ը ճախողած եւ եիասթափ հանրային գործիչի մը պատմութիւնն է : Պետքոս կամսարեան՝ խանդավառութեամբ կը վագէ գիւղ, իր «Ժողովուրդին ծառայելու» : Կ'անտեսէ իր սէրը, կը մերծէ իր Ատելինան : Կը ծեռնարկէ գործի, սակայն կը յուսալքուի՝ երբ խոչընդուտներու եւ գժուարութեանց կը հանդիսի : Հանրային կեանքի մէջ, մինչդեռ, այդ գժուարութիւններն ու այլ արգելքներ անխուսափելի են միշտ, եւ գործիչը պատրաստ պէտք է ըլլայ նաեւ այդ պայքարին :

Ըսինք, թէ իր զլուխ գործոցն է «Գէորգ Մարզպետունի»ն, որ պատմավէպ մըն է ու կը թելադրուի Ժ. դարու մեր կեանքէն : Հագարացիներու ասպատակութեան դէմ, հայրենիքի ազատութիւնը անվրար պահելու եերոսավայել ոգին է որ կ'անձնաւորէ Գէորգ Մարզպետունի, երբ արքունական ընտանիքը, Գառնիի ամրոցը ապաստանած, առանձին եւ լքուած՝ բռնը միւս հայ իշխաններէն, դիմադրական պայքարը կը կազմակերպէ, կը յաջողի վտարել նախայարձակ ոյժերը եւ կը գրաւէ Դուինը :

Մուրացանի պատմական կամ ազգաշունչ գործերն են՝ որ գրական իր խառնուածքը կը բնորոշեն :

Ա Յ Ի Վ Ա Ն Ք Ո Ւ Մ

...Աշնանային գեղեցիկ առաւօտ էր : Վճիտ եւ անամազ երկնակամարի վրայ՝ սահում էր արեւի հրափայլ գունդը, կարծես աւելի լուսաւոր եւ աւելի ճառապայմարձակ, քան ուրիշ օրեր : Գեղայ լերան լանջերն ու բարձունքները, որոնց վրայ թօշնել ու գեղնել էին արօսն ու թաւուաը՝ վառւում էին արդէն երփներանգ զոյններով : Այրիվանից ժայռնքը, բուրգերն ու ամբարտակները, որոնք իրենց քարեղէն կը ը-

քում սեղմում էին կարծես տխուր մենաստանը, աղասուում էին հետք— հետէ ժայռապատ լերան ստուերներից, եւ առաւօտեան անոյշ հովերը, որոնք Գեղայ լերան լանջերը քերելով՝ մտնում էին Ալբիվանից ձորը, Ազատի ալիքները համբուրելու համար, մեղմում էին արեւի տապը, որ սկսում էր արդէն զգալի դառնալ այգտեղ։ Մենաստանի շուրջը բուսած ծառերի եւ կարկաչահոս գետի ափունքը հովանաւորող թուփերի մէջ՝ թռչուններն սկսել էին իրենց վաղորդեան ճռուղիւնը, որ խառնուելով գետի քաղցր խոխոջի հետ, լցնում էր շրջապատը մեր ախորժալուր աղմուկով։

Եւ ահա, վիմափոր տաճարի դռներից դուրս եկան սպիտակազգեստ դպիրները, անդաստանի քաղցրանուաղ շարական երգելով։ Նրանց հետեւում էին ուրարակիրներ, սարկաւագները, արեղաների խումբը, վարդապետները, եւ վերջապէս բարձրաստիճան եպիսկոպոսները, շրջապատած՝ Վեհափառ Հայրապետին։ Նրա առջեւից, դէմ առ դէմ գնում էին երկու սարկաւագներ, արծաթէ բուրժառները ձեռքերնին, որոնք շարունակ խնկարկում էին Կաթուղիկոսին։ Սկսած աբեղաներից մինչեւ եպիսկոպոսները՝ ամէնքն էլ ծածկած էին սեւ փիլոններ, որովհետեւ ուկեթել շուրջառները եւ այլ թանկագին սպասները թաքցը բել էին արդէն այրերի մէջ։ Միայն Կաթուղիկոսն էր կրում սպիտակ, ուկեթել շուրջառ, որ մի առանձին շուք ու վայելչութիւն էր տալիս նրա բարձր ու զեղապաշտ հասակին, իր քաղցր ու բարի դէմքին, որ զարդարուած էր սպիտակափառ եւ կուրծքը հովանաւորող մօրուսով։

Հասնելով վանքի պարսպապատի մէջտեղը, միաբանութիւնը շըրջան կազմեց թափօրն սկսելու համար։ Բայց հազիւ սկզբնական աղօթքները կարգացին եւ զրքերի ընթերցումն սկսան, ահա՝ երկնքի վրայ կատարուելիք մի հրաշքի նշանները երեւացին։ Լուսաւոր երկնակամարը գորշ-կանաչազոյն ստուեր առաւ իր վրայ։ Նրա մէջ, զանազան կէտերում, սկսան աստղեր նշմարուիլ։ Օդի մէջ յանկարծ ցրտութիւն տիրեց, եւ քամին ընդհատ կերպով սկսաւ շառաչել։ Թռչունները, որոնք մինչեւ այն ուրախ ու զուարթ ճռուղում էին, ձայներնին քաշեցին եւ սկսեցին վախեցած այս ու այն կողմն ընկնել։ Թափօր կազմող միաբանութիւնը պաշարուեց բնազդական մի երկիւղով, եւ գիրք կարդացող վարդապետն զգաց, որ իւր աչքերի տեսութիւնը նուազում է։

Յանկարծ, Կաթուղիկոսը ձեռքերը դէպի երկինք բարձրացնելով բացականչեց։

— Ո՞վ ահաւոր եւ ամենակարող Աստուած, ի՞նչ հրաշք է այս, որ ցոյց ես տալիս Դու՝ Քո արարածներին . . .

Բոլորը կարծես այդ ձայնից զարհուրած՝ դէպի վեր նայեցին եւ սարսափելով տեսան, որ արեւի պայծառ դունդը կիսով չափ ծածկուել է ստուերով եւ հրավառ սկաւառակը խաւարում է արդէն։

Մի քանի բոպէից տուընջեան պայծառ լոյսը խաւարեց բոլորու

ին : Ամէնքը մնացին սառած , եւ միայն երկիւղի եւ զարմացական բացաղանչութիւններ էին , որ լսւում էին չորս կողմից :

Յանկարծ , Դրան եպիսկոպոսն առաջ գալով՝ բարձրաճայն աղաղակեց .

— Վեհափա'ո Տէր , Աստուած ահա բացայայտ կերպով ցոյց է տալիս իւր կամքը Այրիվանից ուխտին , որ ցանկացաւ պահել քեզ իւր մօտ եւ իւր գրկում պատսպարել Հայ Եկեղեցոյ սրբազն հարստութիւնը : Դու շընդդիմացար եւ ասացիր . «Եթէ Աստծուն հաճելի լինի իմ հեռանալը , Նա պայծառ արեւի ժամանակ էլ գիշեր կը ստեղծի ինձ համար» : Եւ ահա' , Աստուած լսեց քո խօսքը , Նրա ամենակարող աշն ստեղծեց ցանկալի գիշերը , խաւարելով տուընջեան պայծառ լուսատուն : Նա ուրեմն կամենում է , որ դու հեռանաս այս ուխտից եւ քո անձն ու հայրապետական սրբութիւնները փրկես վերահաս վտանգից : Հեռացի'ր , Վեհափառ Տէր , հեռացի'ր այս տեղից , որովհետեւ այդ է Աստուծոյ անքննելի կամքը :

— Հեռացի'ր , հեռացի'ր , մենք օրհնում ենք քո ճանապարհը , գոչեցին ամէն կողմից միաբանները :

— Հնազանդում եմ Աստուծոյ կամքին , ասաց Կաթուղիկոսը եւ ծունկ չոքելով սկսաւ աղօթել :

Ամբողջ միաբանութիւնը հետեւեց իւր Հայրապետի օրինակին : Երբ արեւի խաւարումն անցաւ , միաբանները ջերմեռանդ սրտով թափօրի կարգը շարունակեցին եւ աւարտելով վերադարձան տաճարը :

Սյստեղ՝ Մովսէս վարդապետը , որ ընթրիքի ժամանակ կարդացել էր Յովհաննու Աւետարանը եւ դրանով Կաթուղիկոսի ուղեւորութեանը արգելք դարձել , սարսափահար ու վշտարել եկաւ , ընկաւ Հայրապետի ոտքերը՝ թողութիւն խնդրելու .

— Ես յանցանք զործեցի Քո դէմ , Վեհափա'ո Տէր , ասաց նա արտասուելով . ինձ թւում էր թէ՝ Աստուած է ներշնչել ինձ՝ քո ուղեւորութիւնը արդիելելու միտքը . բայց այժմ տեսնում եմ , որ ես զործել եմ սատանայի թելադրութեամբ : Ների'ր ինձ եւ աղօթիր որ քո նուաստ ծառան ազատուի փորձչի կապանքներից :

— Դու գործել ես Աստուծոյ թելադրութեամբ , սիրելի' որդի , ասաց Նրան Կաթուղիկոս՝ մեղմ ձայնով . Աստուած ի՞նքն է ներշնչել քեզ այն՝ ինչ որ դու արիր , որպէսզի ցոյց տայ մեղ այսօր իւր ահաւոր զօրութիւնը : Գնա' եւ գոհունակութեամբ աղօթք կարդա Նրան , որ արժանի արաւ քեզ այդ շնորհին :

Վարդապետը հոգւով չափ մխիթարուելով այս խօսքերից , գլուխը խոնարհեց եւ հեռացաւ :

Քիչ ժամանակից յետոյ , Կաթուղիկոսը իւր հաւատարիմներով եւ հետեւորդներով ելաւ Այրիվանքից եւ ուղղուեցաւ դէպի Գառնի :

Հայրապետի հեռանալուց յետոյ , միաբանների երկիւղն աւելի սաստկացաւ : Նրանք հաւատում էին , որ Աստուած , երկնքի վրայ ցոյց տուած այդ հրաշքով , յայտնել էր իրենց թշնամիների մօտալուտ յար-

ձուկումը : Աւստի բոլոր այն անապատականները, որոնք թշնամու յարձակման կամ նրանցից չարչարանք կրելու չափ քաջութիւն չունէին, խոյս տուին լեռները եւ կամ պատասխարուեցան հեռաւոր վայրերում : Նրանց հետեւեց եւ Այրիվանք ապաստանած խուժանը :

Մենաստանում մնացին ծերունի վանահայրը եւ մի քանի կորովասիրտ ու անձնուէր վարդապետներ, որոնք աւելի լաւ համարեցին մեռնիլ վանքի պարիսպների մէջ, սրբազան տաճարի դրան առաջ, քան թէ իրենց անձի ազատութիւնը որոնելով՝ թողել վանքը բարբարուների ձեռքում :

Թէպէտ նրանք հագարացիներին դիմադրել չէին կարող եւ դրա համար չէին իսկ երազում, բայց որովհետեւ գիտէին, որ այդ խուժաղուժները եթէ ամայի եւ անմարդաբնակ դտնէին վանքը, չարաչար պիտի պղծէին ու աւերէին նրան, որպէս զի փախչողների սիրու կոկծեցնելով վրէժ լուծէին նրանցից, ուստի կարեւոր համարեցին մնալ վանքում, գուցէ թշնամու բռնութիւններն իրենց վրայ դարձնելով ազատէին վանքը նրա բարբարոսութիւններից :

Մնացողների թւումն էր եւ երիտասարդ Մովսէս վարդապետը, որ փախչողներին ու թաքչողներին զանտզան ճանապարհներ եւ թաքըստեան վայրեր ցոյց տալուց եւ նրանց տեղաւորելուց յետ, վերադարձաւ վանահօր եւ նրա ընկերների մօտ, զալիք հարուածներից իւր բաժինն ստանալու համար :

Երեկոյեան դէմ՝ գուժկան հասաւ վանքը, թշնամիների յարձակման լուրը գուժելու :

— Ռստիկանը մի քանի գունդ զօրք ճանապարհնեց այստեղ՝ Կաթուղիկոսին կալանաւորելու եւ միաբանութիւնը որի անցընելու համար, ասաց նա վանահօրը. Կաթուղիկոսարանի վերակացուն զրկեց ինձ այս տխուր նորութիւնը ձեզ հազորդելու համար :

— Աստուած երկնքից աւելի շուտ լուր հասցեց մեզ, որդի՛, պատասխանեց վանահայրը. — Կաթուղիկոսը եւ միաբանութեան մէծ մասը ազատուած են արդէն. իսկ մենք մնացինք այստեղ վանքի դրանը մեռնելու համար :

Գուժկանի հեռանալուց յետ, վանահայրը ժողովեց իւր հետ եղողներին եւ մտաւ տաճարն ազօթելու եւ հսկում կատարելու համար :

Նրանք դեռ ծնկաչոք ազօթում էին, երբ մի զարհուրելի ազարակ վիճակոր տաճարի կամարները թնդացրեց :

Վանահայրը վեր թռաւ տեղից եւ մեղմ ձայնով Քրիստոսի խօսքերն արտասանեց :

— «Արի՛ք, երթիցո՛ւք, զի հասեալ է ժամ...» : Եւ նա այլեւս չկարողացաւ շարունակել, բայց առաջացաւ խրոխտ քայլերով :

Բոլորը հետեւեցին նրան : Երբ տաճարի գաւիթը հասան, նա նորէն դարձաւ միաբաններին եւ յուզուած ձայնով ասաց :

— Մենք նուիրուած ենք մեր ժողովրդի եւ այս սուրբ տաճարի սոլասաւորութեան, եւ դրա համար ուխտ ունինք դրած՝ նախ Աստու-

ծոյ եւ ապա մարդկանց առաջ. այդ ուխտին դրժելու իրաւունք չունինք. գնա՞նք, ուրեմն, դէպի զոհի այն սեղանը, որի ողջակէցը մեր անձը պիտի լինի. գնա՞նք ուրախ եւ անտրտունջ, եւ հաւատանք՝ որ զոհելով մեր կեանքը այս անցաւոր աշխարհում, պիտի վերստանանք նրան անանց եւ յաւիտենական թագաւորութեան մէջ:

— Գնա՞նք մեր սրբազն պարտքը կատարելու, յարեց եռանդով Մովսէս վարդապետը: — Մենք ոչինչ չենք զոհում եւ ոչինչ էլ չենք կորցնում: Վաղ թէ ուշ՝ պիտի մեռնէինք. յաւիտենական չէր լինելով մեր կեանքը: Օրհնենք Սստծուն, որ արժանի արաւ մեզ շահաւոր կերպով մեր մահկանացուն կնքելու: Եթէ այս տաճարի հիմքերը մեր արեամբ ներկուելով աւելի պիտի ամրանան, եթէ գալոց սերունդները շէն գանելով այս կամարները՝ պիտի ազօթեն նրանց մէջ, եւ այդ ազօթքը երկնքից պիտի իջեցնէ հայ երկրի վրայ Յաւիտենականի օրհնութիւնը, ապա ուրեմն երջանի՛կ ենք մենք, որ դարձանք «ընտրութեան անօթ» եւ այս անցաւոր աշխարհում ապրեցանք աւելի իմաստաբար՝ յաւիտենական բարիքը անցաւորից գերազանելով:

— Գնա՞նք, գնա՞նք, թշնամին մեզ չի ահաքեկիլ. գնա՞նք մեր պարտքը կատարելու, բացադանչեցին միւս վարդապետները եւ խմբվին բակը դուրս եկան:

Հազարացիք հասել էին արդէն վանքի պարիսպներին եւ շրջապատել նրան...

ՄՈՒՐԱՅԱՆ

«Գեորգ Մարգարունի»

